

Ա. Ո. Ա. Կ.

Ա. Ծ Ե Լ Ի Պ.

Անդամ մը մէկ բարեկամիս հետ ես ճամբայ գընացի .

Տեղ մը իջանք իրիկուան գէմ, հոն անցուցինք գիշերը .

Առաւոտուն աչքը բացի չըբացի ,

Ինչ կընայիս, տակն ու վըրայ եղեր է մեր լնկերը :

Առջի իրկուն կատախներով ծիծաղներով քընացանք ,

Հիմա տեսնեմ, բարեկամըս այն մարդը չէ, փախուեր է .

Եւրնէն ուրիշ բան չըլլուուիր—ախեր, վայեր, հառաչանք :

«Ի՞նչ եղաւ քեզ, ով բարեկամ, գըլխուլ փորձանք մ'եկերէ :»

Հանապ լորդոն անց առաջ՝ — Օ՛ֆ, բան չըկայ . ածիլուելու վըրայ եմ :

« Ածիլուելու, ինչ կըսես .

« Ուրեմն ծանր հիւանդ չես »

Բոսի, կեցայ որ ինչ ըրածը տեսնեմ:

Իեղձուկ լնկերս աչքը արցունք հայլիի մը գէմն անցեր ,

Կարծես կաշին կըքերթէին՝ երեսն այնպէս էր թթուեր :

Երբոր բանին էուժիւնը հասկըցայ ,

« Ուրեմն ինչու կըզարմանաս, ըսի ես .

« Քու տանջանքիդ մինակ պատճառը դուն ես .

« Հոգիդ սիրես, ածիլուին այդպէս կըլլայ .

« Ասոնք մէյմէկ ածելի չեն, սըզոց են .

« Հարկաւ գոքա չեն ածելեր, կըկըրծին :

— Եղբայր, գիտեմ որ խիստ գուլ է ածելին ,

Միթէ ես ալ այգքան բանը չեմ տեսնար .

Հաղա վախս այն է որ ասկէ աւելին

Դաւնչս ու պըռկունքը չըկըրտէ անգադար .

Եթէ դուն իմ միտքս ու խօսքը հասկընաս ,

Գուլ ածելին աւելի շուտ կըկըրտէ ,

Խոկ աւըլն անշուշտ աւելի լու կածիլէ .

Բանն այն է որ բանեցընելը գիտնաս :

* * *

Այսպէս բաղումք թէպէտ ըսել կամընան ,

Խելօք մարդիկ ունենալին կըվախնան ,

Ու անխելքները կըժապին քաթերնին .

Այս է ահա իմ առակիս մեկնութիւն :

ՔԱՅԱԿ